

րբն ու փրկարար գաղափարները պահ մը սարսառն մաքի հարցումներուն առջև, Առաքեալի հետ դիտենք Թափորի մեջութիւնը:

Երբ բարոյական անկումներու հշատակ պահանքը, մեր սկզբունքներն ու ծրագիրները տապալին գործնական կեանքի առնողք հորաւածներէն, երբ իրականութեանէ շատ հետի գանենք գաղափարարարնը, երբ չկրնանք մեր գաղափարային կեանքի մեր հօգեկան ձգտումներուն գոհացամտու այս աշխարհի վրայ, վերջապէս բարոյական ու բնագանցական ամէն առուապահներ մեզ ընկճնեն, վոխանակ սրանեա զելու և կեանքը անիծելու, դիտենք Թափորի մեծութիւնը:

Երբ բնութեան ահոելի աղէտներ մեզ սարսն, չքաւորութիւն, նու առասութիւն, կեանք ամէն տեսակ զգաբանութիւններ խուժնեն մեր վրայ՝ զցութիւնը անհանգուրծելի գարծներու աստիճան, վոխանակ Յորի պէս անիծելու կեանքն ու ըստն, Առաքեալին հետ դիտենք Թափորի մեծութիւնը:

Մեր սիրելիներ ու մուրիմներ երբ իրենց յետին հրաժեշտը տան կեանքի ու աշխարհի ու մեզ անմխիթար թողուն, երբ մենք ալ օր մը մեր կարգին գամաշնչաք մահուան անկողինին վրայ, երբ մեր ցամքած սիրութ զապանուկը չախջախուած ժամացոյի մը տրոփիւնն միայն ունենայ և մեր տանկը տարիներու թթվացումը, այն ժամանակ յիշնք Թափորի մեծութիւնը, Ա. Լիրան փառքը՝ որ մեր առջեւ կը պարզէ կեանքի խորհուրդը, կը բանայ մեզի գուուը երկինքին, ուր պիտի երթանք փառաւորելու Ամենասուրբ Երրորդութիւնը, յախտեանս, Ամէն:

ԵՐՈՒԱՆԴ ԵՊԻՍԿՈՊԱՅ



## ՊԱՏՄԱԿԱՆ

### Ա. ՀՐԵՇԱԿԱՄԵՏԻ ՀԱՅՈՑ ՎԱՆՔԸ

#### ԵՐՈՒԱՆԴԵՄԻ ՄԷԶ

1. — Ա. Հրեշտակապետի վանքին  
Տիկը.

Այս անգամ կը փափաքինք մեր ընթցողներուն ձանօթացնել երուսաղէմի մը՝ Ա. Հրեշտակապետի վանքը, որ կը զանուի Հայոց թաղին մէջ, Ա. Յակոբի առաջելքը, երուսաղէմի հարաւային կողմը, պարսպին մօտ և ոչ հետի Ա. Փրկչի վանքէն: Այս վանքը, ըստ Սաղմակիոն պատմիչներու, վնասած է Սննա քահանայապետին առան տեղը: Աննա պաշտօնանել քահանայապետ մըն էր, բայց կը պահէր իր աղջկութիւնը, իր պաշտօնը թէեւ նոյն ժամանակ կը վարէր իր վեսան Կայիշափաւ: Կալանաւորուած մեր Փրկիչը Յիսուս Ազրիւսաց Դուռնէն բերուեցաւ նախ Աննայի քով: ահւ ածին զնա նախ առ Աննա, որ էր աներ Կայիշափայի, որ քահանայապետն էր տարւոյն այնորիկն (Յով. Ժ. 13): Պատմապետները կ'ըսէն թէ Յիսուսի բերուած ժամանակ Աննան զբազած էր ուրիշ մը հարցաքննութեամբ, այդ պատճառով Յիսուսը կապեցին նախ ձիթենիի մը և յետոյ բանտարկեցին: Աննա քիչ վերջ կ'ըսէն Յիսուսի հարցաքննութիւնը և նոյն միջնորդին քահանայապետին սպասաւորներէն մին անիբաւաբար ծանր կերպով կը պատակէ Յիսուսը, և Աննան Յիսուսը շղթայակատ կը զրէէ Կայիշափային: Մեր Փրկչին նկատմամբ Աննայի տան մէջ կատարուած այս աւետարանական գէպքը նախնի բարեկապաշտ քրիստոնէից թելազրած է որ Աննայի տան տեղույն վրայ վանք և եկեղեցի կառուցուի յաւերժացնելու համար Փրկչին առաջին Զարչարանաց և բանարկութեան այս զրուազը:

2. — Ա. Հրեշտակապետ անունը.

Նկատի առնելով Ա. Հրեշտակապետի վանքին տեղույն վերաբերմամբ պատճեւած աւանդական յիշատակները, ի սկզբան մեկ-

նութիւն մը չենք կրնար տալ թէ ինչո՞ւ  
այս վանքին ու հկեղեցին անունը Ս.  
Հրեշտակաց դրուած է. նոր դրուած աւ-  
նուն մըն ալ չէ. շատ հին գարերէն մեզ կը  
հասնի ան. Տեղացի Արտօնիքը այս վանքը  
կ'անուանեն. Տեյր կը Զեյրունին (Զիթենիի  
վանք), անչուշու պատճառով այն ձիթե-  
նիին որուն կապուցաւ Յիսուս. բայց բո-  
լոր քրիստոնէց մէջ ընդհանրացած անունն  
է Ս. Հրեշտակացէց. Այս անուանակոչու-  
թիւնը կարելի է հետևեալ կերպով բացա-  
տրել: Եկեղեցւոյ Հայրեքը զանազան մեկ-  
նողական բացատրութիւններ կուտան Ան-  
նայի տան մէջ յանդուզն սպասաւորին կող-  
մէն Յիսուսի տրուած ծանր ապտակին մա-  
սին, և կը յայտնին, մասնաւորապէս Արկե-  
րեան, թէ այդ ապտակահարութեան ժա-  
մանակ Երկնային զինուորները սարսափե-  
ցան և ծածկեցին իրենց երեսը: Աստուած-  
որդոցն յանդունաբար տրուած այդ ապ-  
տակի սաստկութիւնը տագնապեցուց այդ  
հոգեղէն էակները ու անոնք սահմակած  
մնացին մարդ արարածին այդ միծ անի-  
րաւութեան համար: Եկեղեցւոյ Հայրեքուն  
քրիստոնէական այս ըմբռնումին համա-  
ձայն էր որ բարեպաշտները, ի պատիւ եւ  
ի պարծանս Երկնային զօրութեանց, Ան-  
նայի տան տեղուցն վրայ կը հիմնարկեն  
վանք ու Եկեղեցի: Ս. Հայրեքունոյն բա-  
ցատրութեան կատարեկապէս համաձայն է  
նաեւ մէր Ս. Ներսէս Շնորհալի Հայրապե-  
տըն ալ, երբ իր Այսօտ անձառ երգին մէջ  
կը զրէ.

«Ճառայն գերեսն այն ապտակէր  
յորմէ Արովիքն թեասքողէր.» :

### 3. — Ա. Զիթենին.

Արօնք հն այն աւանդական յիշատակ-  
ները, որ Երկնային զօրութեանց պատւոյն  
յաւերծացման տեհնչանքին հւա միծապէս  
աղղեցին բարեպաշտներու՝ որպէսզի սրբա-  
զործն Եկեղեցիով եւ վանքով Քրիչին ա-  
ռաջին Զարչարանաց եւ բանտարկութեան  
տեղը, որ է Սննայի տունը. — Երեք հն աւ-  
նոնք. Զիթենին, Բանքը և Ովաննայի յարը:

Գեղեցիկ և սրտասուչ զրոյցներ հիւս-  
ուած են նոյն ձեթենին մասին. Նուիրա-  
կան ծառ մը գարծած է ան և կը մնայ մինչեւ  
ցայսօր. գարէ գար հին արմատէն բոլոր-  
ջած են նոր ճիւղեր որ կը հովանաւորեն ե-

կեղեցիին հիւսիսացին կողմի անկիւնը՝ ըր-  
ջապտամի մը մէջ. բարեպաշտ ուխտաւոր-  
ներ կ'այցելեն միշտ անոր, և բարեպաշ-  
տութեան տուրկայ ալ կ'ընեն: Պատմա-  
կան հանգամանքէ ալ զուրկ չէ ան: Երու-  
սաղէմի Եղիսակար պատրիարքը, որ իր  
պաշտօնին ամենայն Հայոց Հայրապետու-  
թիւնը միացնելու յանդուզն ձեռնարկին ալ  
ըրած է, 1666 ին Ս. Յակոբի տաճարին մէջ  
միւսնօրհնուրին կը կատարէ նոյն ձիթե-  
նիին պատուղներէն քամուած իւզով. և նոյն  
միւսնօրին կը բաշխէ Եկեղեցիներուն, և  
Հառվարդ Պապին ալ կը զրկէ նոյն միւսն-  
ունն կատինաց ինդրանիքին համաձայն: Այսոյն միւսնօրհնութեան արարողութիւնն  
ալ կ'իմացնէ Պոլսի Հայոց մասնաւոր իսն-  
գակով մը, որ կը յիշէ վերե յիշուած պատ-  
րազմն: Երուսաղէմացի Հէնհէ վրդ, իր  
Պատմութեան մէջ (էջ 242) հիւսաքրքրական  
տեղեկութիւններ կուտայ և կը յայտնէ թէ  
ինքը լսած է հրաշախառն զրոյցներու պատ-  
մութիւններ այս ծառին նկատմամբ. այն-  
պէս որ՝ անոր պատուղին կուտը զեղթափի  
նման, ծննդական կանանց, ջերմուններու  
և աչացու ունեցողներուն բժշկութիւնն  
ներ տուած է. օտարներ եւս շատ յարդ  
կ'ընծային այս Զիթենիին:

### Բ. Բանքը.

Աւանդական յիշատակներէն երկրորդն  
է Բանքը, որ առաջին կը կօչուի. վասնղի  
մէր Փրկիչը երբ Աննալի տառնը բերուե-  
ցաւ ասաղին անգամ ըլլալով այդ տեղը  
բանտարկուեցաւ. և յիտոյ կատարուեցաւ  
իր հարցաքննութիւնը: Առաջին բանար կը  
դանուի Եկեղեցիին հիւսիսային կողմը,  
խցանման փոքրիկ տեղ մը, ուր կայ պա-  
տաշապահաւոյց սեղան, ներքեւը բոլորակ փոս  
մը, յատակը եւ շրջապատը զեղեցիկ եւ  
քանդակածոյ մարմարիններով զարդար-  
ուած եւ մշտավառ կանթեղներով լուսու-  
որուած: Եթշուած հնեայ չորս քարերը  
յիշատակուած են 1831 ին Ս. Հրեշտակա-  
պետի ականուչ Վանցի Բարսեղ վրդ. էն.  
ինչպէս կ'երեսի յիշատակարանէն:

### Գ. Ավաննայի բարը.

Այս քարը կը գտնուի Եկեղեցիին տ-  
րեկեւան կողմը պատէն զուրս աջակազմի  
անկիւնը, նոյն քարը բացուածք մը ունի

մարզու բերանին նման, Հեննէ վոդ. հետեւ կերպով բացատրութիւն կուտայ այս մասին. Քրիստոսի՝ իշոտ և յաւանակով այս տեղէն անցած ժամանակ ամբոխը կ'ազգակեր ըսկելով՝ աօրհնեալ որ զայ թափառոց յանուն Տեսան։ քարիսչցիներէն ու մանք ըսկի անոր, քարդո՞պես, ասուն՛քու աշակերտներուց, պատասխան կուտայ Յիսուս և կ'ըսէ, «կ'ըսիմ ձեզի եթէ ասոնք լսեն», քարիրը պիտի աղջակեն։ և աւանդութենէ զրոյց մը կայ թէ ուխանմայի յարը մին էր այդ քարիրէն որ լեզու եկան ու ըսին սխազագութիւն յերկինս և փառքի բարձունաս։ Այս քարն այ նմանապէս քարիպաշտներու յարգանքի առարկայ եւ զած է։

#### 4. — Հեթանուկապեսի վանինին Հայկական ծագումը.

Ա. Հրեշտակապեսի վանքը ու եկեղեցին անյիշտատակ ժամանակներէ իրիր հայկական սեպհականութիւնն եղած է և է միջնէ ցարք։ Պատմական որոշ արձանագրութիւնն չունինք անոր հիմնարկութեան մասին, բայց աւանդութիւնը և Անտառա վրդի ցուցակը բաւական են հաստատելու թէ Ա. Հրեշտակապեսի հայկական վանքն ու եկեղեցին հիմնարկուած են Հայոց ձեռքով։ Jerusalém Nouvelle է հեղինակները կը յիշատակին զրոյց մը (Բ. Հատ. էջ 50) թէ քրիստոնեայ Հայաստանի նախակին թագառունուն մին, իր նեղուած միջոցին զիմած է Քարիրէ և Միքայէլ հրեշտակապետաց, որ անոր օգնած եւ պայման դրած են որ փոխարէն թագառորը նոյն սուրբ տեղուոյն վրայ եկեղեցի մը կառուցանէ, որպէսպի առափի վտանգէն։ Նոյն հեղինակները կը յարեն թէ այս զրոյցը յայտնող զրիթէ անհշան որմանկար մը կը տեսնուի նոյն եկեղեցին կողակին մէջ(\*)։


Այս աւանդութենէն զատ կայ նուռ Անտառա վրդի բն յիշատակութիւնը որ է հատեւեալը։ Այլ վամի Անտառնեաց, որ հատառորդն թնակին ի կորմն Սիոնի. վաս զի այս վանքին մէջ չառ անզամներ բնակոծ են հաւատաւուր կինքիր, որ են մայրապետք, բայց յիշատակարանները ցոյց կու

տան միւս կրումէն թէ նաև վանականներ բնակած են հոն պարբերաբար։ Կը թուի թէ հին գորիրուն կոյսիր կը բնակէին այս վանքին մէջ, բայց մ՞ի. զարու մեր ձեռաւ պարկան յիշատակարաններէն, ինչպէս նաև 1479 և 1483 ին Գոմինիկեան Ֆէլիքս Ֆարարի Աւելորդութիւններու բարձրական մասունք կը չարտանակուէր, և երկու հարիւր տարի վերջը միայն մայրապետներ կը հաստատուին հոն, Պէտք է դիմել նուև Հրեշտակապետի եկեղեցիին տեղագրակոն պայմանները, ան ըշտապատաւած էր հայկական-սրբավայրերով, իր զիմաց և կողմնակի ունէր Ա. Սևկանսի և Ռումինցի վանքերը, որոնց մերոն աւերակը ուժժմ զոյութիւն ունի, միւսինը՝ ճաշնապահն մրացած։ Քիչ մը հեռուն կը գտնուի Հայոց Ա. Փրկչի վանքը և թերեւս ուրիշներու ալ, Սիոնի մայր եկեղեցիին մատիկ։ այս եկեղեցիները ի հնումն կը հայզէին հայկական եկեղեցիներու խուռմը մը միունի թաղին մէջ, այս պարագային մէջ Հրեշտակապետի վանքին անոնց խիստ մերձաւորութիւնը կ'ապացու ցանէ հայկական ծագումի պարագան։

#### 5. — Ա. Հեթանուկապեսի եկեղեցիին.

Ա. Հրեշտակապետի վանքին եկեղեցին այլեւալ շնչքերու կեղրանին մէջ կառուցուած գեղեցիկ և սիրուն շնչք մըն է, արզի շնչքը տարակոյս չկայ որ քանդուած եւ կամ հնութիւնէ փլցուած շնչքին տեղ չինուած է։ Հարաւային կողմնակի գուռնէ մը ներս կը մանենք եկեղեցիին զաւիթը, որ ընդարձակ տարածութիւն մը ունի, 51 սոք երկայնութիւն և 17 սոք լայնութիւն։ Զաւիթը կցուած չէ բուն շնչքին, վերջէն շնուած կ'երկի, և ճարտարապետական ձեւով բոլորովին կը տարրերի լուսի Զարշարանաց սեղան մը, և հիւսիսային պատին մէջ շնուած է նոր աւազանը, հինը կը մնայ բուն տաճարին մէջ և այժմ անզործածելի։ Գաւիթէն ներս կը մտնենք և կը զիտենք որ բուն տաճարի կառուցուածքը ունի մէկէ աւելի հատաքրքրական կողմեր, և կեղեցիին ճիշտ մէջ տեղը չորս հաստ սիւնիք ատեանը կը բաժնեն երեք մասերու, մէջտեղինը ընդարձակ եւ լուսուոր, կող-

(\*) Այս նկարի մասին նետազուութիւնը մը պիտի ընենք եւ արդիւնքը պիտի հրատարակներ Սիոնի մէջ հարիր պահանջէ։



մատթեսերը խիստ նեղ և մթին, առաստացի կամարաձև պատուհանները տեսիլ կը լուսաւորեն մէջտեղի մասը. եկեղեցին երկայնութիւնն է 36 ոտք, իսկ բայնութիւնը 27 ոտք. ունի երեք սեղաններ, մէջտեղինը Ս. Աստուածածնի անուամբ, աւելի ընդարձակ քան միւս երկուքը որ կառուցուած են Ս. Հրեշտակապետաց առանով, պատերն շատ թանձր են. նկատի առնելով այս պարագան, ինչպէս նաև յիշեալ չորս թանձր սիւներու դոյսութիւնը, կը մոտածենք թէ եկեղեցին ընտու ճարատրապետը, անշուշտ հայ, ի մտի ունելը հայկան ոճով եկեղեցին ճիշտ մէջ տեղը գմբէթով մը զարդարել տաճարը, բայց կը տեսնենք որ գմբէթի փոխան առաստաղը կը կրէ պարզօրեն շինուած ծածք մը, զոր ձէննէ վրդ. Կ'անուանէ սպացին, այսինքն կամ նաւակի մը եւ կամ սպակի մը ձեւով բացատրութեամբ: Բայց մեկ անձանօթ կը մնայ թէ ի՞նչու հայ ճարտարապետը հրաժարած է իր սկզբնական յատակադիմէն եւ կամ ի՞նչ տրդելքի հանդիպած էր ու զանցրած էր գմբէթին շինութիւնը: Չենահասներէն ոմանք բիւլունդական, և այլք միջնադարեան կը նկատեն այս շինքին կառուցումը, Բան կառուցման թուականը անձանօթ կը մնայ. քննիչներ մդ. դարրու զործ կը նկատեն զայն, բայց մենք յիշատակարաններէն քաղելով զիտել կուտանք թէ 1215 փրկչական թուականով յիշատակութիւն գտած ենք Ձեռագրաց մէջ. եկեղեցին պատերուն զբայ զիտեղուած խաչքարերուն ամենէն հին է 1355 ի խաչքարը, որ ագուցուած է հին աւելանի պատին մէջ, և այն չի կրնար եկեղեցին հիմնարկութեան թուական նկատուիլ, ինչպէս նաև վերցիշեալ 1215 թուականը: Զանազան թուականներու մէջ նորոգութիւններ կատարուած են Ս. Հրեշտակապետի եկեղեցին մէջ: 1286ին ալ Հայոց կետն Գ. Թագաւորը անոր պարխովը շինել տուած է համաձայն այն յիշատակարանին որ զբուած է Ս. Յակոբի եկեղեցին մէկ սիւնին վրայ: Շղթայակիր և Կիբակոս պատրիարքներու օրով ես կարեար նորոգութիւններ կատարուած են: Իսկ 1795ին ալ Առանացի Յովհաննէս քէ, եկեղեցին բոլոր պատերը զեղեցի շիններով զարդարել տուած է ըստ յիշատակարանի:

6. — մասնչիսկեանի կը նիւրընկալուին Ս. Հրեշտակապետի մէջ.

Սուլթան Միւլէյման Բ. Փ. կ'ընծայուի երուաղէմի արգի պարսպին վերացնուածինը, և կ'աւանդուի թէ պարսպէն զուրո թողուած են Միոնի եկեղեցին, Փրէշի մէր վանքը և ուրիշներ, հակառակ արքայական հրամանին, այդ պատճառու ճարտարապետն ալ պատճուած է: Պարսպէն զուրո թողուած այդ վանքերը գրացիներուն կողմէն ենթակայ էին աւերումներու և կիղեռումներու: Միոնի գանականաց մասին սեղացիներու րողոքները հասան մինչեւ արքունիք, Պոլսի: Միւլէյման Բ. երեք հրովարտակներ հրատարակից, վերջինը՝ 2 Յունիս 1551ին, եւ հրամայեց որ Միոնի գանքէն Փրանչիսկիեանները վատառուին: Վատառուածներուն զիմանըները որ վանք մը ունենալու համար, զիմեցին Սուլթանին՝ բայց չչաջողեցան. զիմեցին Պոլսի Հայոց պատրիարքարքանը որ անոնց տուաւ յանձնարարական մը՝ որպէս զի Ս. Յակոբի Միարանութիւնը կամ քաղաքին մէջ և կամ զուրուը վանք մը տրամադրէ անոնց բնակութեան համար: 1554ին Պոլսի այդ զիմումին վրայ Միարանութիւնը, Միարինցի Անգրէաս պատրիարքի օրովյ յետ երկար խորհրդակցութեան, քրիստոնէական սիրոյ զգացումէն մզուած որոշեց Ս. Հրեշտակապետի վանքին մէջ առածամբար հիւրընկալել Միոնի գանքէն վատառուած Փրանչիսկիեան կրօնաւորները, և տուանց վարձքի անոնց յատկացուցին եկեղեցին մէջ երկու խորան, եկեղեցին ետեի կողմէն երկու ջրհոր և բնակութեան համար երկու բաժին, խանէն մինչեւ պարտէզ, և հաստատեցին զաշինք մը որուն մէջ յիշած են ինչ ինչ կենցազական պայմաններ: Ֆրանչիսկիեանք հօթը տարի կը մնան Հրեշտակապետի վանքին մէջ և առա կը յաջողին վրացիներու Ս. Յովհաննէսի վանքը զնել և հան բնակիլ: Մինչեւ հիմակ յոյց կը տրուի այն խորանը և աւանդառունը ուր պաշտամունք կը կատարէին անոնք, նոյն իսկ կ'ըսուի թէ եկեղեցին հիսուսացին արեւելեան անկեան կողմը զէտի տրեւելք հաղի տակ կը գտնուի սուրերեկեայ տեղ մը, ուր ի սկզբան պատճառած են Ֆրանչիսկիեանք:

7. — Ա. Հրեսակապետի վանքին  
մի խնի ճին վատակաւորները.

ԺԳ. պարու քառորդէն մինչեւ ժե.  
զարու կէսը, յիշատակարաններու նայե-  
լով՝ Ա. Հրեսակապետի վանքը տեսի  
բարդաւաճ միճակ մը ունիցած է, մասնա-  
ւորապէս ունեցած է պայծառ գէմքեր ու  
վատակաւորներ՝ որ կարենը գործունէու-  
թիւն մը ունեցած էն այս վանքին մէջ,  
մանաւանդ գուանական խնդրոց առթիւ:  
Կուղենք յիշել այդ շրջանին մը քանի գոր-  
խուոր գէմքերուն անունները իրենց հա-  
մասօտ գիծերով.

1<sup>o</sup>. Յովինանիս վրդ. 1215ին, իրը իր  
զրասիրութեան հետեւանք նոյն վանքին  
մատենադարանին կը նուիրէ եսայի Մար-  
գարի և Պարծի Առավելոցի ձեռապիլները:

2<sup>o</sup>. Ամէփանու գրիչ (երկայն) Ա. Հրես-  
ակապետի մէջ 1316ին կ'ընդօրինակէ ձա-  
շոց մը:

3<sup>o</sup>. Ամանուն գրիչ մը, Դաւիթ Ա. Պատ-  
րիստ օրով, 1316 ին կ'ընդօրինակէ ձա-  
շոց մը:

4<sup>o</sup>. Մաքրիս կրօնաւոր Դարմացի,  
1318 ին նոյն վանքին մէջ կը կազմէ ձա-  
շոց մը:

5<sup>o</sup>. Ներսէ արելայ Կրակցի, հշանաւոր  
գրչագրող մը, որ 1331 ին նոյն վանքին  
մէջ կ'ընդօրինակէ, ձաշոց մը. ունի նաև  
ուրիշ ընդօրինակութիւններ:

6<sup>o</sup>. Կարակիս արելայ Խարենցի, իիհ-  
յանիս (երգեցող) 1332 ին դարձեալ նոյն  
վանքին մէջ կ'ընդօրինակէ Մեկն. Կարող.  
Թղրոց զիրքը:

7<sup>o</sup>. Ամանուն գրիչ մը, 1397 ին կ'ընդօ-  
րինակէ Յիսուս որդի զիրքը, դարձեալ նոյն  
վանքին մէջ:

8<sup>o</sup>. Գրիգոր Արծեկցի 1441 ին հոն կը  
ընդօրինակէ Աւետարան մը:

9<sup>o</sup>. Ամանուն գրիչ. 1466 ին Ա. Հրես-  
ակապետի վանքին մէջ կ'ընդօրինակէ  
Մաքրացի Վարդակ վրդի զիրքը:

ՄԿՐՏԻՉ ԵՊՈ. Ա.Ջ.Ա.Ի.Ա.Ի.Ի.Ի.Ի.

## ԿԻԼԻԿԻԱՑ ԿԱՐՈՂԻԿՈՍՆԵՐԸ ԺԲ.

Ա.Զ.Ա.Բ.Ա. Զ.Ա.Վ.Ա.Յ.Յ.Յ.

1581 Փետր. 5 Գ. — ✠ 1601 Օցի. 2.

## ՍԻԴՈՆԻ ԵՊՈ.ԻՆ ՏԵՂԵԿԱԳՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՅՈՑ ՄԱՍԻՆ

1587

**Վանքոր.** — Խայտուր Բ.ի և Ազարիս Զուլյացիի  
Հոմմի ներ ճանակ յարքեւութեան վրայ պատմակն  
լոյն կը սին է Եկանարդի տեղեկոցիր, որուն մասնա-  
ւուն քարգանութեանը, իրաւու ծանօթութիւններով, հր-  
աբաւական է Ածունի Ժայռի կողմէն, Revue de  
l'Orient Chrétien-ի մէջ (1898, էջ 200-203 և 328-  
334), որուն համաձայն կը բարգանենք մենի այդ  
այս կուտես եւ այս հետաքրանք վաւերացիրը: Եկո-  
նարդոյ Եկան տեղեկացի դրիմ է Համի, առաջինը  
նազարի Ասորի եկեղեցոյ մասին, իսկ այս եկեղեցը  
Հայոց, Եկեղեցեոյ մասին:

Գրիգոր ԺԳ. պատ Միղոնի եպու, զըր-  
կից արեւելքի քրիստոնեայ ժողովութիւ-  
նուն մօտ, որպէս զի 1439 ին և 1441 ին  
Փլորինատիոյ ժողովին մէջ կայացած միու-  
թիւնը ի վլուս հանէ.....

P. Thomas de Jesus իր Thesaurus sapientiae divineae in gentium omnium salute procuranda եւայլն 1 vol in 4<sup>o</sup>, Anvers, 1613, զործին մէջ (որմէ օրինակ մը ունի Մա-  
գարին Մատենադարանը, և զոր նորէն  
տպագրած է Արքայ Migne, Cursus theologiae completus, t. v.) կը զովարանէ Միղոնի ե-  
պիսկոպոսին տեղեկագրութիւնը, որմէ քա-  
նի մը կտորները թարգմաներ է լատիներէ-  
նի, Անկէ կ'իմանանք թէ այս տեղեկագրու-  
թիւնը զրուած է խալերէն, շատ մը կրօ-  
նական հեղինակներ կը միւեն Միղոնի եպու-  
այսինքն Strozza, Assemani, P. Le Quien, Mir-  
ceus; Օսմ. կայսրութեան պատմագիր Համ-  
մար տիսած է բնագիրը այս տեղեկագրու-  
թիւնն է անկէ ամփոփում մը տուած է իր մէծ  
զործին լիթրդ. զիրքին մէջ: Միղոնի ե-  
պիսկոպոսին տեղեկագրութիւնը հրատա-  
րակուած է խալերէնով S. BALUZII TU-  
TELENSIS MISCELLANEA, novo ordine di-  
gesta et non paucis ineditis monumentis opportunisque  
animadversionibus aucta, opere ac stu-

